

# ՀԱՅԱԿ

## ՀԱՆԴԵՍ ՏԱՍԽՈՐԵԱՅ

Դ. ՏԱ.ՐԻ

ՀԱՅԱԿ Ե.

1887 ՆՈՅԵՄԲՐԻ 10

ՊԵՏ Ց

## Ա Զ Գ Ա Յ Ի Ն

— o —

Օրուան հետաքրքրական ու հրատասով խնդիրն է Ամեն . Ա . Պատրիարք Հօր հրաժարական տեղի տուող խնդիրն , որու պարագաներն ցարդ ծանուցուածին հակառակն լինելով , Ազգ . Պատրիարքարանի ուրիշ պաշտօնական և անպաշտօն ամեն գործողութեանց սկզբ , անլուծելի առեղծուած մը դարձած է յաչս բարեմիտ հասարակութեան -

Անհեռատեսութիւնը վերջին ծայր հասած կ'երեի այդ հաստատութեան մէջ , այնպէս որ՝ մոռնալով մեր բարոյական և նիւթական աղքատութիւնն և մեր ազգային բազմատեսակ թշուտութիւններն , որք կը հիւծեն ու կը մաշեն ազգային մարմինն և որք անոիջական դարման կը պահանջեն ազգին երեսփառանութեան գլուխը բազմով էֆինտիներէն , կարծես այդ հաստատութեան մէջ գտնեուող պաշտօնէից ամենասպարդ զրագիրն անգամ ժողովուրդին քթին կը խնդայ և

նորանոր մեքենայութիւններով ազդին հոդերը կը բազմապատկէն, ինչպէս կ'երեւի մեր յետագայ յայտնութեան մէջ :

Լրագրութիւնն որ հաւատարիմ արձագանք կը նկատուի ամեն կարեւոր խնդրոց համար, այսօր պարտաւորուած է սուտ հանել ինչ որ երէկ գրած էր արդէն, քանի որ մեր պաշտօնական մարմինք իրենց կոչման համեմատ, փոխանակ օգտակարին ու կարեւորին վրայ խորհելը, անորոշ և անուղիղ սկզբունքներու հետեւելով՝ զիրար նախատելու և դաւելու սկզբունքին կը ծառայեն միայն :

Ահաւատիկ ՃԱՅՐԵՆԻՔի շարաթ աւուր թւոյն մէջ Պարոնիկեան է Փի բողոքն երեան կը հանէ պաշտօնէից տանց սուտն, որք ի վեաս ազդին կը ջանան խարել մեր բարեխնամ հառա վարութիւնն, Ազգն և Անոր հաւատարիմ հպատակները :


Մենք իրեւ ժողովրդային մի տնհատ՝ ուրիշներու պէս հետաքրքրուած, կը հարցնենք Ազգ . Պատրիարքարանի թէ՝ ի՞նչ են այն ստայօղ հրատարակութիւնք որք իրեւ մատնիչ կ'ամբաստանն մի քանի անձնաւորութիւններ, որք թերեւս յոյժ պատուաւորաբար և յոյժ աղդասիրաբար աղդային անկապտելի իրաւունք մը պաշտպանելու և սահմանադրական դեղծում մը արգիլելու հարկին մէջ էին գտնուած . . . .

Ինչպէս յայտնի է Հայրենիքի նոյն նախակէն, Պարոնիկեան է Փինակի բացարձակապէս կը յայտարարէ թէ ինք ոչ Արդարութեան գործոց Բարձր . Նախարարին դիմուծ է և ոչ ուրիշ տեղ այլ իր բողոքն ուղղակի Ս . Պատրիարք Հօր տուած է . սակայն կը խստավանի թէ Կը ԿԱՐԴԱՅ Կառավարութիւնն ինչ որ կը հրատարակեն լրագիրք . . . Ասոր ի՞նչ պիտի սկստասիսանէ Պատրիարքարանը :

Վերջապէս, ժամանակէ մ'ի վեր բարոյական կյետենի մը հաստատութիւնն ի Պատրիարքարան ո՛չ նուազ դառն հետեւանք ներ յառաջ բերած է և կը բերէ ազգին զիմուն, բաւական է որ անցեալին վրայ սբահ մը մստածելու և անկի օղտուելու խոհեմութիւնը ունենանք :

# ԱՐԱԻՈՐ ԴԱՏԱՍԱՆ

Դատաստանն ահեղ, Դատաւորն արդար,  
Վճիռն անաշառ :



Ուզո՞ք քաշուեր էր դատաստանի,  
Բայց ի՞նչ մերօք. — այդ չէ յայտնի.  
Ստեանն աշաւոր, կաճառն անկաշառ  
Խորհուրդ մեծ՝ անձառ և  
Ո՞վ սքանչելի տեսիլ ահաւոր  
Նշանաւուր.

Զի ուզմն ունէր հասակ խոչոր :  
Ո՞վ զարհուրելի տագնազ սրտայսյլ,  
Հանգսյց անըցծ .  
Զի ցած դռնէն դատարանի  
Ուզտին մանել չէ՞ր կարելի :  
Սաստիկ է վէճ, մեծ է խնդիր,  
Պէտք է վճիռ .

Աւագ իշխանք, տեարք պարտներ  
Իրար անցած կան անշամբեր .  
Բայց վերջապէս տէր Ազուիսոն,  
Չայն կը լսուի, ճայնիկ ձկուն .

« Քոյ եմք ծառայ,  
Առիւծ արքայ,  
Գատաստանդ ահեղ, դատաւորդ արդար  
Վճիռդ անաշառ :  
Հրամայեա՛, Տէ՛ր, ուզտին կուզեր  
Կորել նետել, նու ոսներ,  
Ազա բերուի քոյ առաջի :»

— Եղիցի : —  
Ստեանն աշաւոր,  
Կաճառն անկաշառ  
Չայնակցի անդէն  
Կրկնէ ծափահար .  
— Եւ եղիցի : —

(ԲԱՐՈՅԱԿԱՆ)  
Այսպէս փորի ամեն խնդիր դիւր կը լուծուի, ու . ու

ԵՀՆԻ-ԳԱՐՈՒԲԻ ՄԱՂԱՅԻՆ ՎԱՐԺԱՊՐԱՆԻՆ ԾԱՆՈւցեալ ԵՐԵՎԱ-  
ՌԱՆԻ ՎԱՐԺԱՊԵՏԸ ԱՆԳԵԽԱԼ ՕՐ ԱՆԻՄՆԱՍՅ ԳԱՄՆԱԿՈՑԵՐ Է ՊՐՊԱՄԵ-  
ԼԻ ՄՊԱՅ ՄԸ :

Այս այն վարժապետն է որ մի քանի անգամ իւր պաշտօ-  
ՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԴԵՄ ԱՐԱԳՐԱՋ մէջ բոլորներ կարդացինք որք  
ԱՆԼՍԵԼԻ մնացին ԿԵՊՐ . ՎԱՐՃՈՒԹԵԱՆ ՌԱՍՈւմն . Խորհրդեն :

## ՈՒՐՈՒԱԳԻՐ

ՖՐԱՆՍՍԿԱՆ , ԱՆԴԼԻԱԿԱՆ ԵՒ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՅ

Ֆրանսական կինը կամուսնանայ շահասիրական խորհրդավ .  
Անդլիական կինը , որովհետեւ սովորութիւն է ամուսնանալը ,  
իսկ Գերմանական կինը սիրելուն համար :

Ֆրանսական կինը կը սիրէ իւր ամուսինը մինչեւ հարատ-  
նիքի շաբաթներու վերջը . Անդլիական կինը կեանքի ժամանակ ,  
Գերմանական կինը յաւիտեան :

Ֆրանսական մայրը կը տանի իւր աղջիկը պարահանդէս ,  
Անդլիական մայրը եկեղեցի . Գերմանական մայրը կը սլարասպե-  
ցընէ իւր աղջիկ խոհանոցի մէջ :

Ֆրանսական կինն է հանճար և երեւակայութիւն , Անդ-  
լիական կինն խմացողութիւն , Գերմանականը զգացողութիւն :

Ֆրանսական կինը կը հոգուի վայելչապէս , Անդլիականն  
տձեւ կերպով , Գերմանականը համեստարար :

Ֆրանսական կինը շատախօս է , Անդլիականը կը խօսի .  
Գերմանականը կը դատէ :

Ֆրանսական կինը կը մատուցանէ մի վարդ , Անդլիականը  
մի շուշան , Գերմանականը մի պարզ ծաղիկ :

Ֆրանսական կնոջ գերազանցութիւնը նորա լեզուին վրայ  
է . Անդլիական կնոջ առաւելութիւնը նորա գլխուն մէջ . Գեր-  
մանական կնոջը իւր սրտին մէջ .

ՎԵՄԱՆ

ԲՈՒԺՈՒԺԻԼ ԻՍԿ ՀԱՅ կանանց գերազանցութիւնը բամբա-  
սանքի մէջ , զի նոցա իրենց աղջկանց բոլոր սովորեցուցածը այս է :

Հ Ե Ո. Ա. Գ. Ռ Ա. Կ Ա. Ն  
Աժանս Բոժոժիկ և Քնկ.

Պ. Պ.

Անկուտիք ժողովեցան ի կէօմիիւկ անպարխն ,  
Թաշկինակին չորս ծայրերը հնառիւ ըրին ,  
Վիճակաւ կնքահար եղան անկուտի փեսին .  
Բոժոժիկ . — Մեղք հազա՞ր առնողին :

Տառըճա 4 նոյ .

Ծանուցեալ առաւ-փախաւ մը Տառըճա հասաւ ,  
Աստ անդ իյնալով խեղճ մարդ մը դտաւ .  
Որոյ հարիւր քաշ գինին շորթելով  
Կէս գիշերին կորաւ , — կծիկը դրաւ .



(Երեք օր ետքը) Պ. Գիւղ .

Բերած գինին հոս կուտի վերածեց ,  
Զոր հանդարա սրտով գրաւանը նե-  
տեց ,  
Ու դու ֆըւձն շալկած երբ տանէր  
իր տունը ,  
Տէրը վրայ հասաւ , բոնեց օծիքը .  
8  
Բոժոջիկ ալ պատուհանէն դի-  
տեց կոիւը .

Սանտըգ-պըռուն

Անցեալ երկուշաբթի առաւօտ կանուխ խումբ մը նու-  
ադածուք . + է-մէ-էն դուրս նետող անօթի հաւերու պէս  
հարսնիքէ մը վերադառնալով՝ նպարավաճառին խանութը  
շէյն-հացով վորերնին կշտացուցին , որովհետեւ , մինչև ա-  
ռաւօտեան սուբէին վերջը նուագահարելէ ետքը լսե-  
լով որ իրենց համար ուտելիք չէ մնացեր , ստուգելու  
համար նէնձիները եօխլամա ըրեր և արշալոյսին դուրս  
նետուեր են : (Բոժ . — Աստուած ապաշխարանք համարէ : )

## ԳԱԻԱՌԱԿԱՆ

ԲՈԺՈՒԺԻԿԵԱՆ ԹՂԹԱՑԱՐ

Վ. Հ Նույնէթեր և Մէհեկան ԺԲ  
ԲԱԼՈՒ Ծաւու գիւղ

Ի Սաստուծոյ ծառայ ծերունի մեծ պատրուտ մեղաւոր Գօչ  
աբօրմէն և անարժան ծառայ ծառայիցն Քրիստոսի նուռաս  
հօրդ Այրիասէն, մեծ մօրդ Վոյշէն, մօրդ մզսի Եղայշէն, աղ-  
բրտոցդ Վարդանէս Սիմօնէն, Սրբօյշէն, քուրզատոցդ Շուշոյշէն,  
Մըթէէն Ագօյշէն, հարսներուն Կուլիփիկէն և Օղարերէն, և չու-  
ճուխնուն Խջոյշէն Մինոյշէն, ընքապասուտ Մզի Կակոյշէն, ըն-  
քորկնոջ Հարօյշէն (Բօժ. ի՞նչ ալ աղւոր Հայ անուններ են) և  
մեծէ քուլինուն և բոլոր գուռ գրացիներէ, լուսաւորենց մզսի  
Մըքոնին հասցէ շատ սիրով և կարօտով բազում բարեւ ի Կոս-  
տանինուկերտ քաղաքն Լալալի ձամնուն քով Չուքուր Զէշմի  
Թաշ խանը բնակեալ Բալուցի մեր Հաւոնցի Վզրատուկանց ուստա  
Սօղնմանին, ամենապատվական խաթրը սիրով և կարօտով կը  
հարցունիմք ի սրտէ անկեղծաւորաբար: Նախ սիրելի Սոլոմանս  
գիտած եղիր որ, վեի բարեւ որ մոոցեր ինք ու չենք զրեր:  
Ճի գիտնաս թէ մեռածին, չուքուր քուլի տնով տեղով ողջ ա-  
ռողջ և ի սրտէ մոոք անհաստանելին Աստուծոյ ազօթք կենենք  
որ տէրը քեզ պէքեատար պահէ և դարձեալ լրս աչօք միսեանց  
տեսութեան արժանի արացէ տատ և ի հանդերձեալ մէջ ամէն:

Բօլիշաճի Սայենց մեծ այսպատիւ ուստա Յովանէսին հե-  
տով խրիած երսունը եօթը զրուշ քամն փարան եկաւ: Հաստ-  
մեղ, և մենք անոր գործակալ տղայշէն առանք և ահա ուր  
տված ինք: 2 զրուշ խրիանց Կրտօյին մսի բարա: ձմե-  
ռը չորսնուկի միս էանք առեր: 3 զրուշ աղի տվանք Պըզիր  
պապաին: 7 զրուշ խանլոնց Գարբէլին տըվանք սապօն մասօն  
էանք առեր բերաւ: միացածն ալ նախուճու, ուլովճու, չոպնի,  
վարժանետի, տէրտէրու և ի կալին շիլտովը տվանք, ձեռվիս  
փարա չմնաց: Օղն'ւ, տասվերկու տարիի: եղաւ դացեր ես չես  
ի դար, հարնը քեզի համար շատ հսկ կինէ: ձիթ կը ծամը  
մարութիանց սահաթժճուն ովէս: ել էկը Բատանզօլ ըլ ըտկա չի

փախիր : Աշունը էկը գարունը կինայ դնա . տղադ Խղօն ըլ հետք տար մարդ էրը , Աստուծով եա դիւլկեար կենիս եա համամի . մեղցը կելաս , ծերութեան դաւազան կըլի կոթընելիք : Օղուլ , մարդդ քեզի համար չառ հոդ կենի . չաբաթնօրն գնաց Աօվիան քրթի պաճուն թասը նայել տուեց : ափաննար կնիկը դիւտնքը քուլի թօփեց թասին մէջ և չիտակը մեզի խցոց . տղամիդ . եա Բստըմալոլը եա չը . եա տիւլկեար ը եա համամիզը , եա պիտի գայ երկիր եա չը . եա Բստըմալոլ պիտի մեսինի եա չը , եա բարօրը ողիափի մեսինի եա ճամբան որ լինի եօլը : Այս թուղթի գրիչ Վարդանն ալ քնիմի հեղ ըէմիլ նետեց , եռւլուղնաման ու աստղաբաշխական գրքերը մէկիկ մէմիկ յատկապէս մաղեց ու աչքէ անցուց . քնի մի հեղ թեւ չտփեց , սիսեւ նետեց . պղնձէ քաղքին էտի կողմը նայեցու . տաշ հա չառ բաներ ալ բրաւ , ըմմէնուն խօսքը մէկ ելաւ :

Օղուլ , փարա ճամբէ որ ցորեն առնինք կալի վրայ . մէկ շինիկը 20 զրուշ կուտան : Գցանք քաղաքը մըսի Պետրոս աղայն 100 զրուշ փարա առանք փուլոս որ դու հոտ քսան օրէն 220 զրուշ տայիր . չենք գիտիր տըլփի՞ր , մեզ ամօթովլ չի ձգիս : Նորէն 100 զրուշ ալ հիմակ առանք ամիսը 24 զրուշ Փայիզովը : պակաս Փայիզ չի գրեր . կըսէ թէ՝ ըս փարան փօլօսճու փարա է պահաս Փայիզ չըլլիր :

Եկար նէ կօչարացի վլորք համանուն ախտօրը քրիլայ Ռասօյն համար կարմիր ֆաս մի . Էշէ պաճուն երլի եազմա մի , ըն մարդուն աղէկութիւնը սմէ հեղ մեզի հասեր ը , հէրու մարդը մեզի 200 զրուշ տըլփից . մէնք ընսր ի՞նչ տըլանք որ փարաին տեղը , երկու եղ . մէկ մասամէ մէ , սալի երկու դլան . չաբմի խօփ . հարսին ասղնքն ու կօթուիկան , (Բօժ . Տահա ի՞նչ մնաց) քնի մի զրուշ ալ փարա տըլփանք աղստանք . (Բօժ . Տիշ քիրասի) առանց աղիաթի : (Բօժ . Վէսէլամ . հոդինիդ ալ առնել աւզէ նէ՝ էզիյէթ չընէք հա' ) :

Միտքս նոր եկու մօրքրանց պիսմենց մրբական և իր տղան Բարտնը առ Աստուծոծ փոխեցաւ օրերը ձեզի :

Ծառայ առառն և հայր քում

Հոռնցի Քառոչիան Այրէսա

Գրեցաւ ձեռամիր վարդանայ թնթիկեան Ասմիշըւոյ :

Թիւ 28 Նկարհանուկը կարդալ այսպէս ,  
« Մայր որդւով բերկրեայ »

Սոյն Նկարհանուկը ահախալ կար-  
գաց միայն Տիար Բոժոժիկ , և անլու-  
ծանելի , » վճռող մի քանի նտմակա-  
գիր միւսիւ ֆառթ-ֆուռթներու մա-  
տուցանելով իւր յարդանքը , թէ նո-  
պարոն , նո՞ պուրոն :



Մայր և աղջիկ ,

Սիրելի աղջիկս , քեզ հարուստ մարդու մը հետ պիտի  
ամուսնացնեմ , կը յուսամ թէ չպիտի դժկամակիս , ունե-  
ցած մէկ պակասութեանը համար , այն է թէ՝ 80 տարե-  
կան մարդու մը դէմքն ունի , թէ և 30 տարեկան է .

— Ո՞հ մայր իմ երանի՛ թէ 80 աարեկան րլար բայց  
երիտասարդի դէմք ունենար , վասն զի այն ատեն մենք ալ  
իւր ձգելիք ժառանգութիւնը շուտ մը կը վայելէինք :

\* \* \*

Հայր և որդին նպարավտնուի մը խանութը .

Հայր իմ աճառին հօսան քանի՛ կառնես կոր ,

— Զորս դահեկանի .

— Ոհ հայր իմ դուն որ ամեն ատեն մօրս գլուխը  
կուռեցնես « կնի՛կ , տնտեսագէտ չի՛ս , տնտեսագետ չես »  
ըսելով , ահա կը տեսնեմ որ դուն ամենի՛ն սնտեսագի-  
տութիւն չգիտես եղեր :

— ինչէ՞ն

— Վասն զի կը խարուիս կոր :

— կը խարուիմ մի՛ .

— Անանկ է եա , դուն տունը չի դժնուած ատենգ-  
տանտիկին մայրիկս ասոր օխան երկու զրուշի կը ծախէ  
կոր գեշէի ուժուլի՞ն ,